

Բնութիւն ջեռեալ 'ի սէր ծոցոյդ 'ի ծընէ  
Խաղաղական զօրինօքն ոչ անցանէ .  
Հոյք աշխարհաց անդուլ յառանց հաստաբեսս  
Սերով ձեմին անշեղ յիւրեանց կազով հետո ,  
Եւ քառագէմ միշտ յեղանակք ձեռն 'ի ձեռն  
Քաղցրածըպիտ և պուրան առնեն իսկ ձրմբն  
Յորժամ գարուն իբրև մանկիկ ծերութեան  
Ի գիրկ զառամմօրն արձակէ զծալըըն զայն ,  
Ամարայնի միրգո ընդ ծաղկանց յերիւրել  
Եւ գայ աշուն աղուրայնեք ոսկեթել ,  
Իւ անկորուստ երկիր պահէ զնախկին սերմն  
Յերանաւէտ զոր դուն արկեր մայրն յԵգեմ :

( ԱՄԲՐՁՆ ՅԱՌԱՋԱԿԱՑՈՒՅՈՒՆ : )

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՃԽԱԲԱԳՐՈՒԹԻՒՆ

Չինու երիբն Աբայ առեղեկութիւն :

Ուկահեծեն այսպիսի համառօտ գը-  
րուածքի մը մէջ չկարենանք ընդար-  
ձակ տեղեկութիւն տալ Չինացւոց  
պէս մեծ ազգի մը վրայ , բայց գէթ-  
վեր 'ի վերոյ կերպով ընդհանուր գի-  
տելիքները հոս գնել հարկ կը համա-  
րինք . մանաւանդ որ աս տարիներս  
աւելի կերպով մը լյուրոպացիք ուշա-  
գրութիւն կ'ընեն Չինաց վրայ , ա-  
նոնք ալ կամաց կամաց ուրիշ աչքով  
կը նային լյուրոպացւոց , ինչպէս որ  
ետքը կը տեսնենք :

Չինու տէրութեան մասերն են  
բուն Չին , Ծափակէթ , Պութան , Վո-  
րէա , Վողոլ , արևելեան Ծառըքա-  
ստան կամ փոքր Պուխարա , և Վան-  
չու Ծաթարաց երկիրը : Տարածու-  
թիւնն է 4,000,000 քառակուսի մղոն ,  
և քնակիչը 170,000,000 հոգի : Վանք  
իրենց կրօնքին նայելով կը բաժնուին  
Պուտեանք՝ որ Կոնֆուկիոսի հե-  
տեղներն են , և ամայեանք , Վե-  
թիշեանք , մահմետականք , քրիստո-  
նեայք ու հրեայք : Հրեայք քանի մը  
հազար հոգի են որ Պարսկաստանի  
արևելեան կողմէն հոն գնացեր են :

Վեր հին պատմութեանց մէջ աս  
ազգը Շենք անունով հռչակուած է .  
և ասոնցմէ էր որբոյն Տրդատայ ժա-  
մանակը Հայաստան եկող Վամդուն

իշխանը , որ Վամիկոնեան ցեղին նա-  
հապեան եղաւ : Ի՞այց ետքերը միայն  
այսպիսի յիշատակութիւն մը կայ որ  
չորեքտասաներորդ դարուն մէջ մեր  
ազգէն ոմանք տնով տեղով Չին գնա-  
ցեր են , և հոն մեծատուն տիկին մը իր  
ստըկովը փառաւոր ու մեծ եկեղեցի  
մը շինել տուեր է , որ ետքէն եպիս-  
կոպոսանիստ եկեղեցի եղեր է :

Չինու գլխաւոր քաղաքներն են  
Փէքին , որ աշխարհքիս էն մեծ քա-  
ղաքը կը սեպուի . արուարձանները  
դուրս ձգելով , շրջապատն է 15,400  
ձողաչափ , և մէջի բնակիչն է 1,300,000  
հոգի : Վիեան-նինկ կամ Վանքին , որ  
500,000 բնակիչ ունի : Վանթոն՝ որ  
Վանից խիստ վաճառաշահ քաղաքնե-  
րէն մէկն է , ու կէս միլիոնէն աւելի  
բնակիչ ունի : Հանչէու , որ 700,000  
բնակիչ ունի :

Չինաց տէրութեան եկամուտը ո-  
մանք ինչուան հազար միլիոն Փռան-  
քի կը հանեն : Օօրքը ինը հարիւր  
հազարէն աւելի է , բայց ասոնք հա-  
զիւ կրնան գէմ կենալ յիսուն հազար  
եւրոպացի զօրաց :

Կառավարութիւնը միապետական  
է . կայսրը կամ թագաւորը կ'ըսուի  
որդի երինէց , և տէրութիւնը՝ երինային  
ուկութիւն : Հին ատենէն 'ի վեր օրէնք  
եղած է որ ինքը կ'ընտրէ զանազան  
պաշտօնատէրները , դատաւորները ,  
խորհրդականները և գիտնականնե-  
րը , որ իրեք կարգ կը բաժնուին . եր-  
րորդ կարգին ամէն տղաք կրնան ե-  
տեկ ըլլալ , ու քննուելէն ետքը՝ ար-  
ժանաւորները կ'ընտրուին . երկրորդ  
կարգինները երրորդին մէջ քաջ գլու-  
նուողներն են որ հասարակաց գոր-  
ծողութիւններուն մէջ կը մտնեն . ա-  
ռաջին կարգն ալ երկրորդին կ'անց-  
նին , ու ինչուան տէրութեան առա-  
ջին պաշտօններուն կը համնին :

Ծափաւորութեանը յաջորդութիւն  
որդւոց որդի է . այսինքն թագաւորը  
մեռնինէ՝ իր մեծ որդին տեղը կ'անց-  
նի . թէ որ որդի չունենայ՝ իր մօտ  
ազգականը :

Յատ զարմանալի է Ախնաց Ճարտարութիւնը, և շատ բանի մէջ գերազանց են ուրիշ Ճարտար ազգերէն. ինչպէս թուղթ շինելու կողմանէ, թանաքի, ներկելու, վերնիշ տալու և այլն: Պահաւոր վաճառքն է չայ, Ա, անքինի կտաւ, յախճապակի, մետաքս, խանդեղ<sup>1</sup>, մուշկ<sup>2</sup>, կոճապղպղպեղ<sup>3</sup>, սնդիկ, զինկ, ոսկեթորակ<sup>4</sup>, շալ, սատափ, մարգրիտ, կրիայի պատեան և այլն. իսկ դրսէն առածն է գրեթէ միայն արծաթ ստակ: Ա, երքին առուտուրը շատ բանուկ է. գետերը, ջրանցքները, Ճամբաները անցուդարձով լեցուն են: Եւրոպացւոց նաւերը միայն Վանթոնի նաւահանգիստը կրնան երթալ, ու ինչուան աստարիներս շատ նեղութիւն կը քաշէին հոն տեղի մաքսապետներէն. Վանթոնի վաճառականութեան մեծ մասը Անգղիացւոց ու Ամերիկացւոց ձեռքն է: Որուսները ցամաքի կողմանէ Ախնաց հետ վաճառականութիւն կ'ընեն Ախիպերիայի սահմանագլուխը Այմազին ըսուած տեղը, որ գլխաւոր վաճառատեղին է, և Որուսաց Վետահթա ըսուած քաղաքին դիմացը կ'իւնայ:

Դեղարուեստից մէջ շատ ետ մնացած են Ախնացիք. արձանագործութեան մէջ տգէտ են, և իրենց շինած արձանները տձեւ ու կոշտ բաներ են. իսկ նկարչութեան մէջ դեռ տըղայ կրնան ըսուիլ. միայն աս կայ որ տուած գոյներնին մասնաւոր կենդանութիւն մը ունին. Ճարտարապետութեան մէջ կ'երենայ թէ բաւական առաջ գնացած են, վասն զի մարդ կը զարմանայ Ախնու ջրանցքներուն բազմութեանը, մեծութեն ու շէնքին վրայ: Ուագաւորական ըսուած ջրանցքը շատ զարմանալի բան է, և աշխարհքիս վրայ գտնուածնե-

րուն ամենէն մեծն է: Այսոր երկայնութիւնը գրեթէ 600 մղնն է, և ուրիշ նաւարկելի գետերը ասոր հետ միանալով՝ անոնցմէն աւերը հոս կ'անցնին ու Փէքինէն ինչուան Վանթոնի երթան. միայն Ա, անսինկ ըսուած լեռներուն կողմերը ջրվէժ մը կայ որ աս նաւարկութիւն կ'ընդհատէ: Օի նուորական Ճարտարապետութեան կողմանէ երևելի է Ախնու մեծ պարիսպը, որուն վրայ ուրիշ անդամ խօսած ենք<sup>5</sup>:

Յատ գեղեցիկ ու զուարձալի են Ախնաց պարտէզները. ասոնցմէ մտաւ Եւրոպա ալպարտէզներ զարդարելը, մանաւանդ ան տեսակները որ բլուրներ, անտառներ, վազուկ ջրեր, գետեր ձևացընելով շինուած են, ու սովորաբար անգղիական պարտէզ կ'ըսուին:

Ախնացիք գիտութեանց կողմանէ շատ ետև են Եւրոպայի ծաղկեալազգերէն. բայց բանասիրական գրուածքներու մէջ բաւական անուանի են: Կրենց գրքերը մետաքսէ շնած թղթերու վրայ տպած են: Կրսեն թէ անցած գարուն մէջ սկսեր էին գիրք մը տպել որ 180,000 հատոր էր. ասով կ'երենայ իրենց մատենագրութեան անբաւ հարստութիւնը. և Ապէլ Ակմիւզա գաղղիացւոյն խօսքին նայելով, Փէքինի թագաւորական գրքատանը մէջ գրեթէ մեր գլուքերուն ութածալ գրքին նայելով 300,000 հատորի չափ բան կայ:

Ախնաց պատմութեան սկիզբը առասպելներով լեցուն է. իրենք ինչուան 84,000 տարի հին կը գնեն իրենց սկիզբը, որ է ըսել՝ աշխարհքիս ստեղծուելէն հազարաւոր տարի առաջ. բայց ստոյգն աս է որ եօթանամնից հաշուին նայելով իրենց տէրութիւնը Վրիստոսէ 2357 տարի առաջ սկսած է Եաօ անունով մէկէ մը՝ որ իրենց առաջին թագաւորը կը կարծուի: Վրիստոսի թուականին

առաջին տարին կըպատասխանէ Հանցեղին իշխանութեանը 207երորդ տարւոյն . անկէ առաջ ու ետե ինչուան հիմա քսանուերկու ցեղ թագաւորեցին . ասոնց վրայ աւելորդ է հոս զատ զատ խօսիլը : Այս ցեղերուն մէջ Անըսուած ցեղը Ո՞ողոլ թաթարներէն է , որ աս մեծ թագաւորութեանը տիրեցին : Այս ցեղին իշխանութիր 1278էն ինչուան Վրիստոսի 1368 թուականը քշեց , ետքը նորէն Սինաց Ո՞ինկ ըսուած ցեղին անցաւ թագաւորութիւնը . աս ցեղին իշխանութիւնն ալ 1368էն ինչուան 1643 քշեց , ետքը Ո՞անչու թաթարները տիրեցին Սինու , ու Ծնծեցին թագաւորական ցեղը , և անոր տեղը հաստատեցին Քինկ ըսուած ցեղը՝ ուսկից է նաև հիմակուան կայսրը :

Գանք Սինաց քաղաքական օրէնքներուն վրայ : Ո՞աՓՓէի անունով իտալացին ասանկ կը ստորագրէ . “Սինաց դատաստան ընելուն կերպն ասէ : Փոխարքան առաւօտանց կանուխ ատեանը կ'ելլէ , որ բարձր տեղ մընէ , ու ինչուան իրիկուն հոն կը նստի . միայն՝ թէ որ կէսօրը քիչ մը ատեն գտնէ՝ կ'երթայ կը հանգչի : Իր երկու կողմը դատաւորները կը նստին , ծառաներն ալ բոլոր չորս կողմը պատրաստ կեցած են որ ինչ որ ըսէ՝ մէկէն կատարեն : Դատաստանի եկողները ներս մտածնուն պէս երկրպագութիւննեն , ետքը հետուանց կամ իրենք կ'ըսեն բարձր ձայնով իրենց խնդիրքը , կամ ատենադպիրներուն ձեռքը կուտան իրենց աղերսագիրը , որ ձայնով հոն ամենուն դիմացը կը կարդան . փոխարքան խնդիրը լսելէն վերջը խորհրդականներուն հետ խորհուրդ կ'ընէ , ու պատասխան կուտայ . և ան պատասխանը ատենադպիրը կը գրէ , ինքն ալ անոր տակը կարմիր ներկով կը ստորագրէ : Ամէն բան յայտնի ամենուն դիմացը պիտի ըսուի . արգիլած է ամեննեին որ երկու հոգի մէկդի քի քաշուած դատաստանի մէջ ծածուկ խօսին , կամ գաղտուկ փսխան .


աս արգելքս անոր համար է որ ամէն անիրաւութեց առջեն առնեն : Դալիսապարտութեան դատաստանները երկար կը քշեն , և ինչուան որ դատաւորները աղէկ մը չքննեն ու չմտածեն պատճառները , մէկէն ’ի մէկ չեն դատապարտեր . անանկ որ ան բազմամարդ տէրութեան մէջ քիչ մարդ կը գտնուի որ գլուխը կտրուելով մեռնի : Դայց յանցաւորները բանտ կը դրուին ու մեծ զգուշութեամբ կը պահուին ընդարձակ տեղ մը , որ չորս կողմը բարձր պարիսպով պատած է . անոր մէջ գնելու՝ աշխատելու համար խանութներ կան , ուսկից ամէն հարկաւոր բան կրնան հոգալ , անանկ որ գրսէն ամեննեին բանի մը կարօտ չեն ըլլար : Դանտապետը մեծ իշխան մընէ , ու տակը շատ մարդիկ ունի . ասիկայ ամէն օր կամ անձամբ կամ իր պաշտօնէից ձեռքովը պահպանութիւնները կը նայի , և արթուն կը կենայ որ չըլլայ թէ մէկը պաշտօնատեար ստակ կերցընելով , կամ պատը ծակելով , կամ չուան կախելով բանտէն փախչի : Վաղաքական ու պալատական պաշտօնատէրներուն վրան սաստիկ օրէնքներ կան : Ո՞ր և իցէ յանցանաց կամ գանգատանաց համար ծանր պատիժ կայ . որպէս զի յանցանք ընողները ամենուն դիմացը խաղք ըլլան , ձեռքը պզտիկ դրօշ մը կուտան , և անիկայ ձեռքը ինչուան դատաստանը լմըննայ՝ չոքած կը կենայ : Դատաստանը լմըննալէն վերջը փոխարքան հրաման կուտայ որ աղէկ մը ծեծեն . շատին երեսը ծեծ ուտելէն կը կապուտիկի : Դախագահները միշտ փառաւոր աթուի մը վրայ նստած դուրս կ'ելլէն , իրենց չորս կողմը բարեկամներ ու ծառաներն առած , և ասոնք ամեննեին աշուլնին ասդին անդին չեն դարձըներ , հապա երեսնին կախած դիմացնին կը նային , և աս բանիս մէջ պզտիկուց կը կըթուին . ետեկն ձիաւորներ , չորս դին հովանոցներ , առջեկն գաւազանակիրներ կ'երթան՝ ձեռուընին թագաւորա-

կան դրօշներ , ումանք ալ ծեծելու համար այրած եղեցներ բռնած , ուրիշներն ալ արձըթէ գաւազաններ , քանի մը հոգի ալ վզերնէն կախած գաճէ պզտիկ տախտակ մը կ'ունենան , և անոր վրայ գրած կ'ըլլայ ան իշխանին տիտղոսներն ու իշխանութիւնը : Ասոնք ամէնն ալ ջուխտ ջուխտ կ'երթան , և առջեւէն կը պուան որ ժողովուրդը ճամբայ տայ . անոնք ալ կամ շուտով մը տներնին կը քաշուին , կամ իշխանին պատիւ ընելու համար՝ ճամբաները կ'աւլեն , ու անցնելու ատենը ամենեխն ձայն չեն հաներ , և ոչ միայն անոր խօսքը կտրել ըլլար , հապա և ոչ երեսը նայելու հրաման կայ „ :

Մտոյկ չգիտցուիր թէ Եւրոպացիք առջի անգամ երբ գնացեր են Ծինաց երկիրը : Այլիս անունով մէկը կ'ըսէ թէ Հյոնք և Հռովմայեցիք ամեննեխն տեղեկութիւն մը չունեին Ծինաց վրայ , և ասոնց վրայ առաջին տեղեկութիւն տուողներն երկու կտրիճ արաբացի ճամբորդներ եղան իններորդ դարուն մէջ : Իսյյո Հուստինիանոս կայսեր ատեն , վեցերորդ դարուն մէջ , ան երկու կրօնաւորներն որ Ծինաց երկրէն բերին չերամի հունտը , անտարակոյս պատմած են նաև Ծինու ուրիշ յատկութիւնները . և անկարելի է որ արեւելեան քրիստոնէից անծանօթ մնար անանկ երկիր մը՝ ուր որ ատենով քրիստոնէութեան լոյսը ծագեր էր : Եւ սակայն աս երկիրը Եւրոպացւոց աղեկ ստորագրողը եղաւ Արկոս Պօղոս վենետիկցին , որ ժամանութիւն մէջ ան կողմերը ճամբորդութիւն ըրեր էր : Ինչուան Փորթուգալցոց ծովու ճամբով Հնդկաստան երթալու ատենը Եւրոպացիք Ծինաց վրայօք շատ տեղեկութիւն չունեին . Արկոս Պօղոսին գրուածքներուն ալ երեսը չէին նայեր . ետքը ժէ դարուն մէջ Հիսուսեան կրօնաւորները աստեղաբաշխութեան անունով Փէքինի թագաւորական դիտարանն որ մտան , ան

տէրութեան վրայօք Եւրոպացւոց ստոյգ տեղեկութիւններ տուին . Ծինաց պատմութիւր , ժամանակագրութիւր , մատենագրութիւնը , արհեստները ստորագրեցին . և աս տէրութեան վրայ ինչ ստոյգ ծանօթութիւններ որ կան նաև ինչուան հիմա , ան կրօնաւորաց արդիւնքն է : Եւրոպացւոցմէ ալ զանազան անձինք ան կողմերը երթեւեկութիւրին , մանաւանդ Անգղիացիք , ու երկար ատեն Վանքան կենալով ան ընդարձակ տէրութեան վրայ զանազան տեղեկութիւններ տուին . ոմանք ալ անոնց մատենագրութեանն ետեւէ եղան , ու սկսան անոնց դժուար եղուն սորվիլ :

Ծինացւոց բարուցն ու սովորութեանցը վրայ խօսելու ատեն չունինք . այսափ միայն ըսենք որ հիւսիսային կողմի բնակիչները աւելի Ճերմակ կամ գեղնագոյն են , հարաւայինները թուին . ընդհանրապէս միջահասակ են , աչքերնին մանր , երեսնին լայն , քթերնին կարծ ու տափակ , մօրուքնին երկայն ու նօսր . մագերնին կ'ածիլեն ու միայն երկայն փունջ մը կը ձգեն դագամթնին , ան ալ կը սանտրեն ու գագամթներնուն վրայ կը կապեն , ան կապին մէջն ալ մէկ արձըթէ գամմ մը կը դնեն : Իսյյո ամենուն մազը նոյնպէս չէ . անկին եղողները ճակատներնուն վրայ երկուք կը բամթնեն մազերնին , իսկ աշխարհք մտածները խառն : Անձամեծները , հարուստներն ու զինուորականները գոյնզգոյն մետաքսէ հագուստ կը հագնին . իսկ հասարակ ժողովուրդն ու աղքատները՝ կտաւէ կամ բամպակէ : Ուեպէտ և բուրդ շատ կայ հոն , բայց չեն գործածեր : Արայէն վայելուչ ձեռվ վերաբկու մը կը հագնին որ ինչուան գոտինին կը համնի . ասիկայ խորշ խորշ է ու վարի կողմը և թեւերը լայն , ձախ կողմէն ալ կը կոճկեն : Անէկ վերաբկու մըն ալ ունին որ ինչուան ոտընին կը համնի . թագաւորական ցեղէ եղողներուն կամ մեծամեծ պաշտօնատէրներունը կէս մէջքէն վեր



մեծ մասը բռնած կ'ըլլայ, իսկ ուրիշներուն վարի կողմը: Դիլխարկնին երկայն ու կլոր է որ բարակ շիւղերով ու սեղերձանով կը հիւսեն: Ոտքերնուն գուրպան շատ վարպետ բանած է. նաև ոտքի ամաննին շատ աղուոր է, երեսն ալ մետաքսէ շինած է: Ձմեռը զգեստներնուն տակը թանկագին մորթեր անցընել կուտան:

Դինու մէջ մէկը չկայ որ ասդին անդին պարապ պտըտի կամ մուրայ. տէրութիւնը կը ջանայ որ կաղերը, կոյրերը, ձեռնատները և ուրիշ որ և իցէ անկարները, որ չեն կրնար ապրուստնին ճարել, երեսի վրայ չմնան. հապա՝ թէ որ ազգական ունին՝ անոնց պահել կուտան. թէ որ անոնք ալ աղքատ ըլլան, տէրութիւնը քննելէն վերջը՝ աս անկարները հասարակաց հիւանդանոցները կը դնեն. իսկ մուրացկան կուրերը ջաղացքներու մէջ երկանք դարձընելու կը գործածեն, ուրիշ անկարներն ալ ինչ որ կրնան նէ կ'ընեն. վերջապէս հօն մէկ պարապ մարդ մը չկայ:

Ուէ նաւ շինելու և թէ նաւարկութիւն ընելու կողմանէ մեծ վարպետութիւն մը չունին Դինացիք. ու իրենց հասարակ նաւերուն ձեր հօս դրուած պատկերին մէջ կ'երենայ. և սակայն կողմնացոյցը՝ Եւրոպացւոց մէ առաջ հնարեր են իրենք, ու այսպիսի նաւերով ինչուան Հնդկաստանի նաւահանդիստները կ'երեւան ու կուգան: Եւրոպացիք շատ տարիներէ ՚ի վեր աչքերնին տնկած էին Դինու վաճառականութել վրայ. բայց որովհետեւ ամենեին հրաման չկար իրենց Վանթօնէն անդին երթալու, անկարելի էր աւելի կերպով մը ան վաճառականութենէն օգուտ քաղելը: Ու երջապէս ասկէ հինգ տարի առաջ Ենդղիացիք թեթև պատճառով մը պատերազմ բացին Դինու տէրութեանը հետ. առանց մեծ դժուարութեան զանազան յաղթութիւն-

ներով քանի մը տեղեր առին, ու ետքը ետքը իրենց ուզած պայմանները յանձն առնել տուին անոնց: Դինացիք ան պատերազմէն վերջը քիչ մը մէկդի դրին իրենց հպարտութիւնն ու սկսան ոչ միայն համարում ունենալ Եւրոպացւոց վրայ, հապա նաև վախնալ անոնց զէնքէն՝ խելքէն ու Ճարտարութենէն. ու կամաց կամաց թէ Ենդղիացւոց և թէ ուրիշ ազգաց այլեայլ քաղաքական ու կրօնական ազատութիւններ ալ սկսան տալ: ( ) րինակի համար դնենք հօս ան հրովարտակն որ Դինու կայսրը աս տարի փետրուարի 20էն հաներ է՝ քրիստոնէից համար.

“ Յառաջ քան զայս Քի-Ինկ իշխան և այլք ու մանք առաջի արարեալ մեզ զինդիր անպատուհասս արձակելոյ զորս պաշտեն բարեկրօն գնացիկ զԱստուածն երկնից, և անխափան թոյլ տալ նոցականգնել եկեղեցիս, և անդր ժողովիլ յազօթս, մծարել զանց և զատակերս, ընթեռնուլ և մէկնաբաննել զգիրս սուրբս, այս ամենայն շնորհեալ վից նոցա: Խտիր մէծ է ընդ կրօն Աստուծոյն երկնից որ խրատէ զմարդիկ ՚ի գործել զբարիս, և ընդ անարժան և մոլար աղանդս. որոյ վասն և ներեալ իսկ էր պաշտօն նորին: Բայց զարդիս յիշաւի է մեզ շնորհել նման զաղասութիւնն իրնդրեալս: Սմին իրի ամենայն եկեղեցիր կանգնեալք յատուրս Քանկ-Հի կայսեր, և կանգուն մնացեալք ցայսօր, գարձուացին առ քրիստոնէայս իւրաքանչչւր տեղեաց քննութեամբ պաշտոնէից պետութեանս. բայց միայն եկեղեցին կարգեալք ՚ի մէհեանս կամթի տունս բնակութեն՝ մի տացին յետս:

” Ի հրապարակել այսր հրովարտակի ընդ ամենայն գաւառս, եթէ իշխեցեն պաշտօնեալք պետութեանս նեղել կամ ձերբակալ առնել յանիրափ զքրիստոնեայս անպարասս, արդարացի պատիժս պատուհասի կրեսցեն այնպիսիքն: Իսկ եթէ ոք պատճառանօք կրօնի ՚ի չարագործութիւն մտաբերիցէ, կամթէ զժողովուրդս հեռաբնակի քաղաքաց՝ առ ՚ի մոլորեցուցանելոյ զնոսս ՚ի մի վայր կոչիցէ, և կամ արք չարագործք այլտպանքը առեալզանուն պաշտօնէից Աստուծոյն երկնից՝ անկարգութիւնս ինչ գործիցեն և օրինազանց մնիցին կամ յապսասամբութիւն գրգուիցեն, ըստ օրինաց մերոյ պետութեանս պատժեցին: Եւ զի լաւ ևս առաջի իտիրքն պատշաճականք, հաստատուն կացցեն որէնք աշխարհիս՝ որովք չիք հրաման ազգաց օտարաց մուանել ՚ի ներքս յաշխարհս մեր առ ՚ի ծաւալելոյ ասս զկրօնս իւրեանց: Յայս սակա տուաւ հրովարտակս, և հրատարակեսջիք զսա:

” Յստ իշխանութեան մերում ընդօրինակեալ զհրովարտակս՝ հրատարակեմք աւասիկ. և հնագուցիքն սմա ամենայն գատաւորք և զօրականք

և ժողովուրդը անպատճառ և առանց ամենին  
հակառակութեան : Պաշտօնէայդ պէտութէան „ :  
“ Ի գանթոն , ՚ի 21 աւուրլուսնի իշամի թառ-  
քուանկայ (որ է 18 մարտի 1846) ” :

Հ . Պ

### Համար բարբին Ամակադրութեանը :

“ ԵՐԵՒՏԻՐ սրբազն պապը Պիոս  
թ փափաք մը ցըցուցեր է Հռոմքաղ-  
քին Ճիշդ վիճակագրութիւնն իմա-  
նալու . ուստի մէկէն գրեր են ու ի-  
րեն առջեւը դրեր են : ՚Ն վիճակա-  
գրութենէն կը տեսնուի որ Հռոմի  
բնակիչները աս տարի 170,199 հոգի  
են , որ 1837էն 156,552 հոգի են ե-  
ղեր : ՚Նոնց մէջ 41 եպիսկոպոս կայ ,  
1533 քահանայ , 2815 կրօնաւոր , 1472  
կուսան , 520 կղերիկոս , 10,000<sup>հ</sup> չափ  
հրեայ , 350 այլ և այլ աղանդի մար-  
դիկ :

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### Առաջանին խահուաէի խանութը :

ԱՌԵՎԱԹ քաղաքը խահուէի խա-  
նութ մը կար , ուր շատ օտարական-  
ներ կէսօրուընէ վերջը կը ժողվուէին :  
( Օր մը պարսիկ կարդացող՝ մը եկաւ  
հոն , որ թէպէտ իր բոլոր կեանքը  
հաւատքի վրայ բաներ գրելով անցու-  
ցած էր , բայց դեռ չէր հաւար թէ  
՚Նոտուած կայ : ՚Նոտուած ի՞նչ է ,  
կ'ըսէր , ուսկից եղեր է , ո՞վ զինքը  
ստեղծեր է , ո՞ւր է ինքը : ( Ու որ  
մարմին է՝ պէտք էր որ տեսնուէր ,  
թէ որ հոգի է՝ լաւ մտածող ու ար-  
դար պիտի ըլլար , և պիտի չթողուր  
որ երկրսա վրայ այսչափ թշուառ մար-  
դիկ ըլլային : ՚Ն թէ որ այսպէս ըլ-  
լար , ես ալ այսչափ ատեն իրեն ծա-  
ռայելէս ետեւ՝ հիմա Ապահանի մէջ  
դենպետ՝ կ'ըլլայի , ու չէի ստիպուէր

1 Ընէ :

2 Ընէին պատճեւ :

այնչափ մարդիկ լուսաւորելէս վերջը  
աս կերպով Պարսկաստանէն փախչե-  
լու . ուստի ես կ'ըսեմթէ ՚Նոտուած  
չկայ : ՚Նանկով աս խեղձ վարժապե-  
տը իր փառասիրութեամբը ուզելով  
ամենայն արարածոց ՚Նորդին խելք  
հասցընել , իր խելքը կորսնցուցեր  
էր , և փոխանակ ըսելու թէ ես խելք  
ցունիմ՝ միտքը դրեր էր թէ աշխարհ-  
քըս կառավարող իմաստութիւն մը  
չկայ : ՚Ն մարդը ՚Բաֆրաստանցի  
գերի մը ունէր՝ գրեթէ բոլորովին  
մերկ , որ խահուէին դրանը քովը թռ-  
զուցեր էր . իսկ ինքը ներսը փառաւոր  
բազմոցի վրայնստած ափիոն կը խմէր :  
՚Ն երբոր աս ըմպելիքէն գլուխը լաւ  
մը տաքցաւ , դարձաւ իր ծառային  
որ արևուն մէջ քարի մը վրայ նստած՝  
մարմնոյն վրայէն Ճանձերը կը քշէր , ու  
ըսաւ . “ ՚Ն եղձ սեռուկ , գուն կը հաւ-  
տած թէ ՚Նոտուած կայ : — ՚Նոր ով  
կը տարակուսի , , ըսաւ ՚Բաֆրաս-  
տանցին , և մէջքը պըլլած պատըւտած  
քուրջին մէջէն փայտէ արձան մը  
հանելով ըսաւ . “ ՚Ն ա քանի որ աշ-  
խարհք եկեր եմ , զիս պահող աս-  
տուածս աս է . և ասիկայ ան ծառին  
Ճիւղէն շինած է՝ որ մենք մեր երկիրը  
կը պաշտենք , : ՚Ն ահուէին մէջ եղող-  
ները շատ զարմացան՝ թէ գերիին  
տուած պատասխանին և թէ իրեն  
տիրոջը ըրած հարցմունքին վրայ :

՚Ն ատեն պրահմանին մէկը կուրծ-  
քը տնկած՝ բարկանալով ըսաւ . “ ՚Ն  
խելք մարդ , գուն քու աստուածդ  
գօտիիդ մէջ կը պահես . գիտցիր որ  
Պիրահմայէն զատ աստուած չկայ , որ  
աս աշխարհքս ստեղծեր է , և իր տա-  
ճարները ՚Կանգէս գետին եղերքները  
կանգնած են : ՚Նիայն պրահմաններն  
են անոր քուրմերը , և իրեն մասնա-  
ւոր պաշտպանութիւնը 120,000 տա-  
րիէն ՚ի վեր է որ թէ և Հնդկաստան  
շատ անգամայլեայլ խռովութիւննե-  
րով ոտքի տակ գնաց , բայց պրահման  
ները ինչուան հիմա կը գիմանան , :  
՚Ն ըսելուն չմնաց , անդիէն Հրեայ  
մը ելաւ ու ըսաւ . “ ՚Նուք ի՞նչպէս կ'ը-